

ԲԱՌԵՑՑԱՋԱՆԱԿԱՆԱՆ

ՀՈՅԵՑՑԱՋԱՆԱԿԱՆԱՆ

ՀՈՅ. Ի Ն Հ Ր Ա Շ Ք Ը

Ա.

Հոյ, կողերուդ արգաւանդ երբու ոսներըս հրպին,
Կ'ըզգամ տրոդին անահուն զիս խրոռվող ուժերուն,
Երբեմն արհւն, ճառագա՞յթ, երբեմն անհուն սրբութիւն,
Զոր գերեզմանն ու երկինք զիտեն այսպէս ես սալ մեզ:

Հոյ, կը խօսիս դուն ինձի հազարեանց տրներով,
Մէն մի հասիլդ էր երբեմն՝ ուներ հոգի մը աղուոր,
Որ դարձաւ օր մը խորհուրդ, մօրն իր գրկին վաղենիի,
Խնչպէտ պատճամն է անսուս աւանդութեան ալեւոր:

Բոյսերուն մէջ ու ծաղկանց կերպարանեռով մը ուրիշ,
Կը վերապրինք մենին այսպէս բուրումներու բարբառով,
Զի հողին այն ծոցն է անհուն ժամանակին զերիլիք,
Որ մեզ կ'առնէ ու կուսայ աղակերպման հրաաբով:

Եւ ըլբային այս դարձող աղուորութեան ընդմէշէն,
Պիտի մարդիրն յաւիտեան անս նային ըղձանեռով,
Ու ժառանգին համար այդ կանգնին իրաւ դէմ ընդ դէմ,
Բայց կրոյին այս չըդադրի պիտի դաշե դաշեով:

Պ. ՅՈՒՆԱՊ

Հ Ո Յ. Ի Ն Փ Ա Ռ Ա Ֆ Ը

Բ.

Բայց ո՞վ կրցաւ նուանել ու այս խորհուրդը նըզօր,
Սերունդներու բաղձանին ինկած կտոր առ կտոր.
Զի կը տանիս ամէն բան, կ'այրիացնես ամէն սէր,
Մեր հոգիէն ու սրբէն կը բաղես մաս մ'ամէն օր: